

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

Մ Ո Ր Ա

Սոսիի ըուժին դեռ կը նըսիս դուն,
Կարծես թէ երեկ, կարծես թէ այսօր,
Թոյլ խորութենէն մայր քու մազերուդ
Կը բըխի դէմքդ ուրիշ աշխարհի
Ճանապարհ առած լուսնի մը ճանգոյն:

Այն հին օրերու ներմակ խորհուրդին,
Դուն բոցը կապոյս ու չըստած աղօթք,
Ու կ'ըսեն թէ մայր աչերուդ համար,
Կանթեղներ ինչպէս մեր գիւղի ժամին,
Հայր կարօսվ զընաց աշխարհէն:

Բայց դուն աւելին ես ինձի համար,
Հօրմէս, բօլորէն. նեզմով կը բացուի
Ինձի իմ անցեալ; ու նեզմով ներկան
Կ'երկարէ իր ձեռք, առաջնորդելու
Զիս անդունդներէն նոր զագարներու:

Սոսիի ըուժին դեռ կը նըսիս դուն,
Եւ ներկայութեանըդ յաւերժական
Մըսածումին մէջ լոկ կրնամ բզգալ,
Խոստումն օրերուն, ու մըսերմուրիւնն
Հեռու եւ մօսիկ բոլոր բաներուն:

Ճամբան անկորուս իմ խեղճ նոզիին,
Ու մութ պողոտայ՝ ուր մենք կը մտնենք
Երբեմըն՝ արցունիք, երբեմըն՝ ժըպիս,
Բայց չըզիսնալով թէ ո՞ւր կը յանզին
Սիրսերը մարդոց անդունդէ անդունդ:

ԵՂԻՎԱՐԴ